

Մ Ի Շ Լ Է

Գաղղիոյ այժմու մեծանուն մատենագիրներէն մէկն է Ժիւլ Միշլէ՝ քաղաքագէտ, փիլիսոփան ու ճարտասան պատմագիրը, ծնած է ի Փարիզ 1798-ին, եւ 23 տարեկան ժամանակէն վարժապետ եղած է պատմութեան եւ փիլիսոփայութեան . 1826-ին Հրատարակեց իւր առաջին գրուածքը, որ էր « ժամանակակից ցուցակք արդի պատմութեան » ըսուածքը . որով անունը շատ մեծցաւ : Թագաւորական դիւանին պատմական մասին գլուխ լինելու պաշտօնը շատ ուսումնականներու ցանկալի էր . 1850-ին յեղափոխութեամբը Միշլէն այն պաշտօնը ձեռք ձգեց, Կիզոյին հետ բարեկամացաւ, եւ Լուի-Ֆիլիպի թագաւորին ազջկանը՝ պատմութեան դասատու գրուեցաւ : Այնուհետեւ շատ մը պատմական գրքքեր Հրատարակեց՝ մէկը քան զմէկալը նշանաւոր . 1858-ին Գաղղիոյ վարժարանին մէջ (Collège de France) վարժապետ պատմական ուսմանց եղաւ, բարոյական դիտութեանց ձեւարանին ալ անդամ :

Միշլէին դասախօսութիւնները այնպէս անուանի էին որ Փարիզացիք վաղող վաղողի կլինէին մտիկ ընելու, մանաւանդ երիտասարդները . վասն զի Միշլէն զարմանալի ճարտասանութեամբ ռամկապետական սկզբունքները կպաշտպանէր ու կքարոզէր, մէկ կողմանէ ալ սաստիկ եռանդով Յիսուսեանց գէմկկրոււրտէր : Թէպէտ ասով շատ թշնամիներ հանեց իրեն դէմ, բայց երեք հատոր գրքով պատերազմեցաւ նաեւ նոցա հետ, եւ կարելի է ըսել թէ ինքը առանց անոր ալ յաղթող ելած էր . վասն զի Յիսուսեանք Գաղղիայէն այն ժամանակները նոր վերցուեր էին :

1847-ին Հրատարակեց « Պատմութիւն Յեղափոխութեան » անունով գրքին առաջին հատորը (որ յետոյ 6 հատոր եղաւ) . իսկ յաջորդ տարին յանձն չառաւ հասարակապետական խորհրդարանին մէջ երեսփոխանի

պաշտօնը, պատճառ բերելով իւր պատմագրական աշխատութիւնները : Եւ որովհետեւ Գաղղիոյ վարժարանին մէջ դարձեալ առաջ կտանէր տաք տաք իւր ռամկապետական համարձակ քարոզութիւնները, տէրութիւնը 1851-ին արգիլեց նորա դասախօսութիւնը . յաջորդ տարին ինքը Հրատարեցաւ նաեւ դիւանապետութեան պաշտօնէն, ու ամէն բանէ քաշուած, ամէն կողմանէ դառնացած, սկսաւ աւելի ջանքով իւր գրուածքներուն զբաղիլ : 1856-ին հանեց « Թռչուն » անունով գիրքը, եւ 1857-ին « Միջատը », երկուքն ալ զարգարուն ու իմաստալից սճով գրուած բնական պատմութիւնք թռչնոց եւ միջատաց, որ բիւրաւոր օրինակներով ապուեցան ու ծախուեցան :

Միշլէն իբրեւ պատմագիր՝ անուանի է իւր փիլիսոփայական մտածմունքներովը, եւ ընդհանրապէս պատմած բաներուն մէջ ոչ այնչափ այս կամ այն մարդուն ըրած գործերուն կնայի՝ որչափ մարդկային ընկերութեան վիճակին : Չդացմանցը կողմանէ ալ սաստիկ մարդասէր բարք կցուցրնէ ամէն բանի մէջ, եւ միաքը դրած լինելով որ ռամկապետական կառավարութեամբ մարդուս իրաւունքները աւելի կպաշտպանուին՝ անոր ջերմ կուռակցութիւն կընէ միշտ : Շատ վարպետ է նկարագրական սճի, եւ զարգարուն պատմագրութեան . բայց այլանդակ մտածմունքներն ու անտեղի ենթագրութիւններն ալ խիստ շատ են . ուստի նորա գրուածքները հաւնելով կարգացողները աչքերնուն առջեւը պիտի ունենան անդադար նաեւ այս բանս, որպէս զի ենթագրութիւնն ու կարծիքը ճշմարտութեան տեղ չդնեն ու չխաբուին :

Յաջորդ թերթին մէջ Թոյրն ըսուած գրքէն հատուած մը կթարգմանեմք՝ նորա սճոյն մէկ ճաշակը տալու մտքով :



Միշի.